

Եթէ սուտի արահետին հետեւեցայ,  
 Եթէ ոտքերս գէպի նննգութիւն վա-  
 զեցին,  
 Թող Աստուած զիս կշռէ արգար կը-  
 շիւքով,  
 Ու ան պիտի ճաննայ իմ անմեղու-  
 թիւնս:  
 Եթէ ոտքերս խոտորեցան ուղիղ ճամ-  
 բայէն,

Եթէ սիրտս հետեւեցաւ աչքերուս,  
 Եթէ ձեռքերուս արատ մը փակաւ,  
 Թող ես ցանեմ և ուրիշ մը հնձէ,  
 Թող իմ զաւակներս արմատախիլ ըլլան:  
 Եթէ կին մը օրերս հրապուրեց,  
 Եթէ զրացիրս զբան առջև զարանակալ  
 սպասեցի:

Եթէ սպասաւորիս կամ աղախնիս իրա-  
 ւունքը ուրացայ,  
 Եթէ ինծի հետ վէճ ունեցան,

Եթէ աղքատներուն մերժեցի իրենց  
 խնդրանքը:

Եթէ որբեակրիին աչքերը արցունքով  
 լեցուցի,  
 Եթէ հացս առանձին կերայ,  
 Ու անկէ որբն ալ իր բաժինը չունեցաւ,

Եթէ թշուառի մը առանց հազուստի  
 փճանալը տեսայ,

Եթէ թշնամիիս կործանումով ուրա-  
 խացայ,

Եթէ ճամբորդին գուռս չբացի,

Եթէ ես ծածկեցի թերութիւններս, ինչ-  
 պէս կ'ընեն մարդիկ,

Եւ անօրէնութիւններս սրտիս մէջ պա-  
 հեցի,

Ժողովուրդէն վախնալով,  
 Ընտանիքներու արհամարհանքէն վախ-  
 նալով,

Հոնցի և չհամարձակեցայ զբանս սե-  
 մէն դուրս ելլել . . .

Ո՛հ, ո՛վ պիտի բերէ մէկը որ ինծի  
 ունկնդրէ:

Ան՝ իմ փափաքս. թող Ամենակարողը  
 պատասխան տայ ինծիս:

2. 9. ՍԱՆՍՈՆ

Թրգմ. ԵՐՈՒՅԵՆԻ ՎԱՐԴԱՆԵԱՆ

(Մշտեալ յաւերդի)

**Ի ՊԷՏՍ ՔԱՐՈՁՁԱՆՅ**

**ՔԱՐՈՁԻՍՈՍՈՒԹԵԱՆ**

**ԱՐՈՒԵՍՏԻ ՄԱՍԻՆ**

III. ՈՒԺԱԿԱՆ ԿԱՐԳ (l'Ordre dynamique)

Գրեթէ ակամայ գործածեցի օարճում  
 բառը կայական կուրզի վրայ եղած այս  
 խօսքերուն մէջ: Որովհետև կայական կար-  
 գը, ճառին մէջ, իսկպէս վերացում մըն  
 է միայն: Ճառք պէտք է քալէ, պէտք է  
 իր նպատակին ընթանայ: Բայց շարժումը  
 ինքն ալ կարգ մըն է: Ձէք տեսներ տիե-  
 ղերքին մէջ այ ուր կարգը արդիւնքն է  
 փոխանակութեանց, առանց որոնց ցանու-  
 ցիր տարրեր միայն պիտի ըլլային հոն:  
 Միեւնոյն բանն է որ տեղի կ'ունենայ կեն-  
 սաւորին մէջ ևս, և միևնոյն շարժառիթ-  
 ներով: Գործարանական փոխանակութիւն-  
 ները մեր միութեան սկզբունքն են հոգե-  
 զաղափարին կառավարութեան ներքև և Եւ  
 միևնոյն բանը կը գտնուի թէ և նորագոյ տե-  
 սանելի կերպով: ճարտարապետութեան ար-  
 ուեստին և բոլոր միւսներուն մէջ: Սրինին  
 միութիւնը կը շինուի խորխիւն՝ որ կը  
 կրէ զայն, բունէն՝ որ անոր կը փոխանցէ  
 ուղղահայեաց բեռը, խոյակէն՝ որ կ'ընդու-  
 նի այդ բեռը և կը լայննայ, զայն ցուց-  
 նելու համար: Գեղեցկութիւնը ուրիշ բան  
 չէ հոս, եթէ ոչ ծանրութեան արդիւնք-  
 ներուն բարոք բաշխումը. ու աղեղու-  
 թիւնը՝ զօրութեան անհամեմատականու-  
 թիւն մը: Արձանագործութեան ևս միւս  
 կերպընկալ արուեստներուն մէջ, գիտենք  
 թէ շարժումը ևս աւելի կարեւորութիւն  
 ունի քան ձեւը: Կեցուածք մը այն ստեղծ  
 միայն գեղեցիկ է, երբ կ'արտայայտէ կա-  
 տարուած կամ կատարելի շարժում մը,  
 շարժումի վերահասուութիւն մը կամ դիւրու-  
 թիւն մը՝ որուն իր գործով մասնակից կ'ընէ  
 ինքզինքը զիտողին երեւակայութիւնը:  
 Ռոտէնի աչքին, հնութեան արուեստը և  
 Միշէլ Անժի արուեստը իրարմէ կը գանա-  
 զանուին շարժումի բնութեամբ միայն.  
 շարժում՝ որ հիններուն յօտ աւելի ներ-  
 քանակ է, իսկ Թլորենցիին քով՝ մանա-  
 ւանդ հակադրեալ:

Պէտք չկայ ըսելու թէ հրաժշտութիւնը շարժումով կ'ապրի, թէ անոր միութիւնը համազրոււմ մըն է պահելու, և գործարանաւորութիւն մը ժամանակի մէջ՝ իրերայորդ փուլերու: Ան է որ ամենէն աւելի կը նմանի ճառի, ու համանազար, մասնաւորաբար Պէթհովէնան համանազար, ուժականութեամբ այնքան հզօր, ճշմարիտ երաժշտական ճառի մը նկարագիրն ունի: Ատոր համար չէ՞ միթէ որ վերջը, ինքեղբայրն մէջ, խօսքը բնականօրէն կուգայ աւելնալ անոր վրայ:

Ըսինք ուրիշն թէ քրիստոնէական ճառին յատկապէս զէտք է ուժական լինի՝ միաւորական լինելու իր ձգտումին հետեւանքով նոյն իսկ, իբր յօրինուած ենք կայանալու իրողութեամբը նոյն իսկ: Հոս խնդրոյ առարկայ եղած յօրինուածքը՝ յօրինուածք մըն է ոչժերու, յօրինուածք մըն է ժեստիբոլ, այս բառին բոլոր առումներովը, յօրինուածք մը գաղափարաբանական, երեւակայական, զգացական, բանական, ձայնական, նմանաձեւական շարժումներու: Սկզբունքէ մը զէպի եղբայրացութիւն մը, վիճակէ մը զէպի վիճակ մը, յառաջացում մըն է ան, ու ռահիլթան՝ որ կը գծէ ճամբան:

Բաւական չէ որ գաղափարները դասաւորենք, պէտք է զանոնք ամէնքը դէպի մէկ կէտ ուղղենք. պէտք է որ բանակի մը պէս կարգի դնենք զանոնք՝ յարթական յարձակումին ի խնդիր, Դիւցազնական տեսակ մը խոյանքը ճառին կուտայ աւելի միութիւն և աւելի ծանրութիւն՝ քան անշարժ տրամաբանութիւն մը: Համասեռութիւնը, որ հոգեկան և գեղագիտական ներդաշնակութեան համար այնքան թանկագին յատկութիւն մըն է, հոս արդիւնքն է յառաջխաղաց գնացքի մը, որուն կը հրամայէ նպատակակէտ մը: Նպատակն է որ կը սաւառնի միշտ լաբորուի մը պէս, զէպի ան կ'ուղղուինք ու ի՞նքն է որ կ'ընկերանայ ձեզի. ինքը կը ճշտորոշէ ուղղութիւնն ու գնացքը: Կայականի և ուժականի այս բաղակցութեամբն է որ կը ճշմարտութիւն և կարծես հեղեղառատ ճառին համար, Բասգայի նշանաւոր սահմանումը. «Գետերը ճամբաներ են, որոնք կը քարեն և կ'առաջնորդեն ուր որ մարդ կ'ուզէ երթալ»:

Որպէսզի այս պայմանը իրականանայ,

սկիներեւորէն էական է որ որոշապէս կէտադրուած նպատակի մը ճշտումը ընէք ձեզի համար. կողմ մը ընտրէք և կարելի եղածին չափ կարեւոր կողմ մը, որ, անգամ մը զարկը տրուելէն վերջը, ալ թոյլ չտայ ձեզի՝ որ եւ է յետագարձ շարժումը: Անպատճառ զայն յայտարարելու պէտք չկայ. ձեր գիտաւորութիւններուն մասին որոշ չափով մը խորհրդածութիւնը կրնայ օգտակար ըլլալ ունկնդիրներուն ուշադրութիւնը և գործակցութիւնը քրգռելու տեսակէտով: Մարդ կը սիրէ անծանօթ բայց նոյն ատեն կ'ապահովուի նպատակ մը՝ որ ինքզինքը գուշակել կուտայ, և որուն մէջ հոգին կուգայ իյնալ նշտանքով մը որ հաստատուած նախատեսութենէ մը և նոյն ատեն անակնկալի զգացումէ մըն է շինուած: Բայց ինչ որ գուշու ռուրիչէն դեռ քողարկուած պահել կ'ուզէք, պէտք է ձեզի համար պայծառափայլ լինի. զայն տեսութենէ կրնարնցնել կամ ձեր անկէ երես դարձնելը՝ որչափ էլ աննշան անցնի, աննկերի յանցանքն է: Ամէն ինչ որ դուրս կը թողուք անկէ, մեռած նիւթ, խափանարար խռնում և արդիւք պիտի ըլլայ միայն: Արուեստի մէջ, ինչպէս կ'ենքի մէջ, ամենէն մեծ յանցանքը իր ճամբան ընտրել ու անոր հետեւիլ չգիտանալն է. «Ամենէն մեծ սխալանքը՝ թափառանքն է» (La plus grande erreur c'est d'errer), ինչպէս կ'ըսէ Եարլը Բէկէյ:

Չմոռնանք սակայն որ եթէ այդպէս է ճշմարիտ ճառի մը, իսկական ճառի մը ճըշգրիտ օրէնքը, խնդիրը կը տարբերի սակայն բարձրագոյն խոկումի մը պարագային, ինչպէս կ'ընեն, զոր օրինակ, առանձնացումի օրուան մը առաւօտուն և երեկոյան:

Հոս ալ խնդիրը գաղափարները ասեանարտորէն շահագործել կարենալուն վրայ չէ. ամենէն ինչ որ է որ յանձն կ'առնէ օգտագործել զանոնք: Բայց աստի, միշտին սեւաւեր կան:

Բայց վերագանձումք բուն ճառ ըսուածին, որուն ուժականութիւնը դեռ յիշատակելիք ուրիշ պայմաններ կը հարկադրէ: Ամենէն առաջ, հոսանքը անոր մէջ այնքան աւելի աչքառու և այնքան աւելի արագ պիտի լինի, որքան աւելի ընդարձակ է յատակապիծներդ: Աւերջ միշտ չկայ բնաւ զգուշանալու համար նիւթերու ցանկի այն տպաւորութենէն որ ճառին մէկ վերջն է:

ինչպէս որ քաղաքագէտը, երբ տեսնէ որ շատ են իրարու հետ անհամաձայնութիւններ մէջ եղողները, արկածախնդրութեան մը կը մղէ զանոնք, որպէսզի իրարու հետ չկուուին, նոյնպէս և զուք, երբ ձեռնելի շատ տարրեր ունիք, զանոնք խիզախօրէն գէպի նպատակը մղեցէք, թո՛ղ անոնցմէ ոչ մին դուրս չթափի կամ չտանկախուի: արագութիւնը զիջագիտական միութեան երաշխիք մըն է ձեզի համար՝ հոն ուր գիւրաւ պիտի տիրէր ցրումը:

Յետոյ, յիշեցէք, այս նոր գետնին վրայ կիրարկելու համար զայն, ինչ որ ըսինք հակազրութեանց հարկաւորութեան մասին: Այն ատեն խնդիրը, գոնէ կրնայինք այդպէս կարծել, զիծերու հակազրութեան մը վրայ էր, բայց ձեզի համար պէտք կայ շարժումներու հակազրութեանց, արագութիւններու և դատողութեանց, գործողութեան լուութեանց նմանող գաղաբութեան մը: Մանօթ է թէ լուութիւնը ի՛նչ մեծ արժէք ունի յողաւորեալ խօսքին, ինչպէս և համանուագին համար: Ծարպիկ խարխափանքերի ալ կան, ինչպէս խարխափանքները մարդու մը, որ իր ճամբան կը փրճտող է, ու յանկարծ կը խոյանայ անոր մէջ: Կուռ և գրեթէ շնչասպառ տրամախոհութեան մը վերջ, թուլացում մը պիտի ունենաք, մեծ սշարժումէն մը վերջ՝ ընտանի երթեւեկ մը: Այդ կերպով, ոչ թէ պիտի կորսնցնէք նպատակը, այլ աւելի պիտի ժողովէք ձեր ոյժերը՝ անոր հասնելու համար: Վերքը և վարքը պիտի ունենաք, երբորդ տարողութեան մէջ շարժումներ, որոնք ձեզ ափսոսելիս անմտերալ թօնին պիտի անցնեն: Պիտի փորձէք խտրումներ ընել՝ փոյթ ու խիտ վերադարձ մը կատարելու համար: Զեր արկածախնդրութեան մէջ սանդղակով վերելակումը, գետնասող գնացքը, կրանիթէ մագլցում, ճապուկ անկումներ պիտի ունենանք, որոնց մէջ զիւցազնական վտանգ փնտրող մարդը պիտի չլիքսուի ըսաւ: «Հակառակ շարժումները պիտի ունենաք նոյնպէս, ինչպէս երբժշտութեան մէջ: Կարելի է անոնցմով մեծ տպաւորութիւններ ձեռք բերել: Ստոյգ է թէ, ձեզի համար, հակառակ շարժումները պիտի չկարենան միաժամանակ ձեռք բերուիլ: Խնդիր չէ սակայն, Միաժամանակութեան մը կայ նաև լայն իմաստով:

Արողը ընդլայնում մը կրնայ կառուցուիլ հակառակ ուղղութիւններով իրթեւեկի մը սկզբունքին վրայ, և շատ տպաւորիչ արգիւնք մը ունենալ: Մեղաւորին և արդարին այս աշխարհի վրայ և միւսին մէջ ունեցած վիճակը շատ լաւ պիտի յարմարէր ստոր: Դժբախտ առաջիներութեան առերեւոյթ անկումները, որոնք իսկայպէս բարձրացումներ են, և որոնք առերեւոյթ չարագէտքէ մը վերջ աստուածացման կը փոխարկուին: Ծիրշ անոր ներհակը՝ սուտ բարօրութեան մէջ եղող մեղաւորին համար. հակառակ շարժումը մ'աչ է անա, ու նոյն իսկ կրկնակ վրձնեցով: Այս ատեսակետով, կարծես թէ կարելի է ճառը բաղդատել հեղեղի մը հետ, որ յորձեանդ կը պտուտքի արգելքի մը շուրջը, կամ աւելի բոցի մը հետ՝ որ թէև ուղղաբերձ բայց խտացուած լեզուներու ունի, որոնք կը թրթռան, կը տատանին, յաճախ իրենք իրենց վրայ կ'իյնան, յետոյ նորէն կը կանգնին ու կը խոյանան: Այս խաղերը որոնք կը զիւթէին Սէն Ֆրանսուան եղբայր կրակին այս խորխարիւղանալուն առաջնականութիւնը զիջեցիկ խորհրդանշան մըն են: Գիտատնէական ճառը կրակ մըն է: Ծանց անոր՝ կրակի ընթացքը: Պէտք չէ որ անիկա նմանի արուեստական վառելիքայտին, որուն՝ կրակի խարխանքը տալու համար՝ կարմրացուցած են այս կամ այն կողմերը, և որ սակայն կրակին կենդանի թրթիւրը չունի:

IX. ՍԻՐՈՑ ԿԱՐԳԸ

Կրնայինք հարցնել մենք մեզի, ըլլայ անմեղութեամբ, ըլլայ քիչ մը չարաճճութեան խառնելով մէջը, թէ ամէն ինչ որ կ'ըսենք այս կայսական կամ ուժական յորինումին մասին, այսպէս կամ այնպէս՝ առաքելական է ստուգուի: Գիտե՞ք թէ ասիկա արուեստ է. բայց նոյն արդեօք համաձայն է անիկա Աստուծոյ Հոգիին, այն Հոգիին՝ որ մեր ներքին օրէնքն է, և կ'ուզէ ըլլալ նաև մեր ունկնդիրներուն: Քննութեան արժանի կէտ մը կայ հոս, նկատողութեան արժանի բան մը:

Բազմալ ճառին երկու կարգ կը զատուրդէ. կ'այ, կ'ըսէ, մտքի կարգը, և կայ սրտի կարգը, սիրոյ (amour), աստուածային

սիրոյ (charité) կարգը: Իր միշտ անջքան ուշադրաւ իրապաշտութեամբը, կը գրէ ան. «Սիրոյ պատճառները կարգաւ յառաջ բերելով՝ մարդ չպացոցուցաներ թէ պէտք է սիրուի. ծիծաղելի պիտի ըլլար այդքա: Ինչո՞ւ ծիծաղելի, վասնզի այդ անխուով քալուածքը ապացոյց է ինքնին թէ չէ յուզուած, թէ հետեւաբար կ'անգիտանայ Սէրը, սէր պահանջելով հանդերձ: Զաւեշտական կակազրութիւն: Միծաղելի բան:

Բայց նոյն բանը չե՞նք ընէր միթէ մենք, երբ շատ իմաստուն կերպով «կարգաւ» կը ցուցնենք զՍևտուած սիրելու, մեղքէն յուսափելու, մեղաւորը անզուպին վառիթափին վրայ կեցնելու, հոն՝ վերը մեզի սպասող հրաշալի, անշափելի և անվերջա՝ նալի բարիքները հետազոտելու շարժաւիթները: — Աւա՛ղ, այո՛, քիչ մը: Ստոր համար է որ այդպէս չէ՞ վարուած ո՛չ մեր Տէրը, և ոչ Պօղոս, ինչպէս կը բացատրէ Բասզալ նշանաւոր հատուածին մէջ. «Յիսուս և Պօղոս սիրոյ կարգը ունին և ոչ միտքի, վասնզի կ'Թշուզէին տաքցնել և ոչ թէ սովորեցնելու: Ուշադրութիւն». անոնք կ'ուզէին սովորեցնել: բայց ո՛չ թէ անպիտի ուսուցում մը, որ կանգ առնէ ինքզինքին մէջ. անոնք իրենց նայուածքը կ'ուղղէին սիրոյ և գործերու: Իսկ մե՛նք. . . մենք պէտք է խոնարհիմք, և առանց խոնարհութեան՝ ոչ մէկ մեթոտ ընտրենք:

Եթէ մե՛նք մեր Տէրը կամ Պօղոս ըլլալինք, կամ գոնէ Ս. Օգոստինոս, Ս. Վէնսանս Ծէրրիէ կամ Արսի աւագերէցը, պիտի կարենայինք շմտահոգով յորինումի օրէնքներով, վասնզի վերին շօքի մը պիտի կատարէր յորինումին գործը մեր մէջ: Պիտի ըսէինք, ինչպէս Ս. Վէնսան Ծէրրիէ, կրկին փորձառութենէ հտքը, որոնց մին անյաշող անցած էր՝ շատ պատրաստուած ըլլալուն համար, և միւսը յաշողած՝ վասն զի Բանին էր անձնատուր կողմ. «Ձեմ վարամարք. երէկ Ս. Վէնսան քարոզեց, այսօր Յիսուս Քրիստոս»: Բայց մենք սուրբեր չենք, սուրբերուն միջոցները չունինք, ատոր համար պէ՛տք է սակայն որ մեր միջոցներէն ալ մենք գմբղ կրկնենք:

Աստուածային սիրոյ և ընկերային պատշաճութեանց համար ալ նոյն բանը պէտք է ըսենք: Ասոնք անհրաժեշտ պիտի ըլլալին, եթէ լիուրի սէր մը տիրէր, անձնուր օք

ինքզինքին մէջէն պիտի հանէր զանոնք, ու փոխանակ սորվուած պատշաճութեանց, կեանքն իսկ պիտի ունենային: Այսպէս էր որ կ'ըսէր Ս. Օգոստինոս Պօղոսի համար, թէ առանց վրան մտածելու, և առանց ա՛նուն անբամ գիտնալու՝ փոխանունութիւններ հնարած էր, Բայց քանի որ չունինք այդ կատարել սէրը, պահենք ինչ որ անոր տեղը կը բռնէ և անոր կը ծառայէ, փորձելով հետզհետէ անով տոգորել մտէն բան:

Սրդ, այս տոգորումը առանց հետեւունքներու պիտի չլնայ: Սէրը գնելով ճառին մէջ — և ոչ միայն անոր նպատակին մէջ — հարկաւորաբար մտցուցած կ'ըլլանք անոր մէջ, չափով մը, սիրոյ կարգ: Ի՞նչ բանի մէջ կը կայանայ այս կարգը. նոյն այն էական բանին մէջ՝ յորում կը կայանայ միտքի կարգը. այսինքն հետազոտուած նպատակին համար եղած կարգաւորումին մէջ. բայց նպատակն է որ կը փոխուի, կամ մանաւանդ — քանի որ գրիթէ միշտ նոյնն է՝ շեղում չեղած պարագային — աւելի բռնական և աւելի անմիջական ազդեցութիւն կը կը ստանայ: Ի՞նչ պէտք է ընել հետեւաբար: Ըստ Բասզալի, որդեգրուած կարգը այն ատեն կը կայանայ զբխաւորաբար շեղումին մէջ մէն մի կէտի վրայ, որ կապ ունի վախճանին հետ, զայն ցուցնելու համար միշտ: Կ'ըսէ զլիսաւորաբար, վասնզի սիրոյ կարգը ազդեցութիւն ունի մտէն պարագայի համար, որ կը շահագրգռէ սէրը. բայց նպատակ պարագան զլիսաւոր ըլլալով, անոր հետ ունեցած վերաբերութեամբ է մանաւանդ որ կը բացատրուի այսպէս պրտաշոյ տրամաբանութեան հարկադրուած կարգը:

Իրողութիւնը օրտագրու է Պօղոսի մօտ: Իր նամակներուն ստորագրութենէն սկսեալ, անոր տիրապետող գաղափարը այնպէս բուռն է, ու զինքը ընդ քարշ տանող աւաքելական եռանդը այնքան կզօր, որ կը տեսնես թէ ի՛նչպէս իրարու ետեւէ կը շարէ ձգտումաւոր այն «շեղումները», որոնց մասին կը խօսի Բասզալ: Գրականապէս, Հռովմայեցուց Քուրթին սկզբնաւորութիւնը, սեռականներու իր ըրվէմովը, ծաղրականի պիտի մօտենայ: Բայց զբականութեան մասին է մեր խօսքը: Առաքելական մտածումը այնքան ներդոժ է հոն որ կը պայթի, ու ուումը՝ գեռ ձեռքէն գուրս

չեկած՝ կը ճայթի: Ատոր համար, ի՞նչ աշխատութեան պէտք կայ, այդ մտածումը վերտոնի գտնելու համար անոր բեկորնեւորուն մէջ: Բայց, ատոր փոխարէն, ի՞նչ շերտութիւն, և կեանքին ի՞նչ սպաւորութիւն:

Ընդլայնումի ընթացքին, տրամաբանութիւնը պէտք է մէկգի հրուի ամէն մէկ քայլին. բառական տրամաբանութիւն եւ բանական տրամաբանութիւն պէտք է տեղի տան զազանի տրամաբանութեան մը առջև, որ սրտին տրամաբանութիւնն է նոյն իսկ. տրամաբանութիւն՝ որ ինքզինքը հազոր-գական կը զգայ, և ուրիշ բանի չցանկհար:

Ասաքեալը տրամաբան մը չէ, տրամաբանութիւնը իր աշխիհնն է միայն. ճատի ճարտարագէտ մը չէ, ճարտարագիտութիւնը կը հնազանդի իրեն. երբ պէտք ըլլայ, կը ծագրէ զայն. կը խօսի թի ժամու և ի տարածամու. ամէն բանի մէջէն կը կրծէ փրկիչ բառը, և պէտք է կարեղոն կործանելը, որ զինքը կը տանջէ: Ան պիտի վերագառնայ կառուցողական տրամաբանութեան՝ հոն ուր պիտի կրնայ անիկա ծառայել իրեն: Պօզոսի մէջ խիտ տրամաբանական արուեստով մը յորինուած գլուխներ ալ կան, բայց երբ տրամաբանութիւնը արգելք գառնայ իր գնացքին, օ՛՛՛րոս ասկէց՝ կ'ըսէ անոր:

Պարկեշտ քարոզիչին համար, որ Պօզոս մը չէ, որ, չունեննալով միտքի նոյն խօսանքը՝ պարտի գործադրել մարդկային խօսքի սովորական յառաջխաղացումները, բան մը կայ սակայն, որ պէտք է պահէ՝ կարգը գերագանցող այն կարգէն, որ անկարգութեան ձև կ'առնէ միջոցներու շարքին մէջ. վախճաններուն կարգը լաւագոյն փրկիչու համար և Աստուծոյ որդիներուն օգուտը վեհագոյն օրէջքն է բեմին, կը զրէ Պօսիւէ: Ապագայ սերունդին, կամ աւելի համեստօրէն՝ ունկնդիրներուն մէջ նշած գեղարուեստաբերութուն անհաւանոյ լինելու վտանգը յանձն առնուող՝ փառասէրին համար միայն զփրատութիւն է. առաքեալին մտահոգութիւնը ուրիշ տեղ է. ու լաւ զատուտը առաքեալին կողմէ պիտի ըլլայ այն խնդրոյն մէջ, Բասգալ ազէկ կը ցուցնէ զայն: Ատոր պատճառը այն է որ նիւթը, այսինքն նիւթին տրամաբանական պահանջները, պերճայտութեան մէջ, վճռական կշիռ կ'ունենան ա՛յն աստի միայն, երբ համաձայն են խօսքին զրդապատճառ եղած և զայն արգաւորացնող նպատակին հետ:

Ի՞նչ է մեր ուզածը՝ սրբազան պերճայտութեան մէջ, սիրտերուն մէջ մշտնջեմ Յիսուս Քրիստոս. պէտք է որբնալ այդ սուսին խօսիլ անդադար Ատոր գառնու համար միջոցներ կան. միջոցներ կան նոյնպէս անոր վերագառնալու, երբ զայն կորսելն ցնեցնէք, կ'ունենանք յաճախանքը այն նուիրական համագեղեբուն, որոնք են ազօթքը, խոհումը, յաւիտենական բաներուն որոնումը: Յօրինումին ցունց մը տալու համարժէք է այս: Այդ բանին մէջ անշուշտ պէտք է նրբատեսութիւն, պէտք է անոր պատեն առիթը փնտռել, բայց նաև, ի հարկին, պէտք է ստեղծել զայն:

Այս մասին Ն. Սիւրմէն երկիւղած և ճիշդ կանոն մը կ'աւանդէ: կ'ուզէ որ ազօթքին միջոցին, որ՝ իր կարծիքով՝ միշտ քարոզէն առաջ ըլլալու էր, եթէ ունկնդիրը յուզելու բնութիւն ունեցող գաղափար մը գայ միտքդ, պէտք է առանց վարանելու որգեղբուն զայն, եթէ նոյնիսկ արգել կազմած ծրագրէդ և անոր բնական իրագործումէն արտաքոյ բան մը ըլլայ այն: Նոյն այն հոգին, որ ձեզի շնչած է այս մտածումը, պիտի օգնէ ձեզի, որ օգտագործէք զայն, առանց որեւէ օրինական զերպագացութեանց դաշելու: Արուեստն ալ Աստուծոյ զաւակն է, ինչպէս Սէրը. ան պիտի կարենայ յարմարիլ իր եղբօր հետ:

Ասիկա ճշմարիտ է նաև, նոյն սեռէն եղող այն ներշնչուածներուն հետ, որոնք քարոզի միջոցին կրնան գալ: Եթէ նախանձայնութիւնն է որ կը հարկադրէ զանոնք ձեզի, խրտուցիչ պիտի չըլլան անոնք, պիտի կրնան իրենք իրենց տեղ բանալ առնեք. ու աւելի՛ պիտի կարենան նոյն իսկ իրենց հետ հաշտեցնել ունկնդիրը, եթէ միեւնոյն Հոգին է որ կ'ողբուրէ զայն եւս. իսկ եթէ չողբուրէ զայն, նորէն իրեն բնական պիտի էրեւի զքեզ ոգեւորելը. ճաշակը, որքան բարի կամեցողութիւնը, գաւակից մը պիտի ըլլայ քեզի:

Սա՛ միայն կ'աւելցնենք. աստուածային սիրոյ կարգը, բարի վախճաններու հետամուտ ըլլալուն համար ճիշդ՝ պէտք չէ իրբի պատրուակ ծառայէ մեր ձուլութեան: Մեր ճիշդ պէտք է ի գործ դրուի մինչև ցվերջ. յետոյ. յետոյ միայն, Հոգին, զոր ոչինչ չի կաշկանդեր, իրաւունք կ'ունենայ իր սլիմարութիւնը մեր իմաստութեան տեղը դնելու: